

2/11/10

1-12

1529-ահ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# Յ Ե Ղ Ի Ս Հ Ո Գ Ի Ն

**Մ**եմներ տարին, ու նորը մը կը ծնի։  
Հին էր որ անցաւ փայտակի տուգով, եւ  
ուրիշ մը անա յուսակից, ժմտերես՝ գար-  
նան մը պէս։ մարդուն պատմութեան նոր  
հատորն է որ կը սկիփ։

Երբ երկնք Ամանորի դռներէն ներս կը  
զեղու կեանքի նոսանք մը լուսանուտ, ցա-  
ւատանց հայութենէն աւելի ովկ իրաւունք  
ունի բերկելու, փարելու իր բոլոր էլու-  
թեամբ այլ աղբէրին։ իր վերածունդի  
դողլուզ քայլերն են որ պիտի հաստա-  
տուին, ու պիտի ընթանայ երագ։

Հինաւուրց զարմի փորձառու ծնունդ՝  
Ամանորն է որ մասնանիշ կ'ընէ նոր կեան-  
քի այս նախադրութեանքին ամբողջ հայութեան՝  
իր վաղեմի հոգին։ այն հոգին որ դարե-  
րու հոլովովիթին՝ կը շարունակէ ապրիլ ու  
ներշնչել. եւ այդ ներշնչումով է որ աւե-

րակներ կը սրբանան, նահատակներ կ'ամ-  
մահանան։

Եւ ստուգիւ, միտքն ընդվզող հակասու-  
թեան մը չափ զարմանայի իրականութեան  
մ'առցեւ կը գտնուինք։ Գիտակից ենք թէ  
համբաւ մ'ունէնք միշագգային նորիզոնին  
վրայ, երբ մեր ցեղին բարձր մողի եւ հօգը  
կամքի ցուցանիշից՝ քաղաքական ու գրա-  
կան թատերաբեմին վրայ աննախընթաց  
դիրք մը կը գրաւէին, անհամեմատ վեր  
բոլոր արեւելքի ժողովուրդներէն. եւ սա-  
կայն ամբողջ ազգերու գիտակցութեան  
խորը, մեր զոհաբերութեանին է որ մեծ-  
ցանք, դիւցազնացնաք, մանաւանդ թէ ան-  
մահացնաք իսկ։

Ո՛քան մեծ եղաւ մեր ալէտն ու կո-  
րուստը՝ նոյնքան մեծ եւ բարձր զգացինք  
զմեզ մեր հոգւոյն մէջն ալ. մինչեւ ի մահ

1



2010-55

պարտուած՝ յաղթականէ մ'աւելի բարձր եղաւ մեր ճակատը, աննկուն՝ մեր կամքը, անզուսպ՝ մեր մոքի խոյանքը։ Ո՞վ կրնայ մենինկ մեր այս մեծութեան գաղտնիքը։

Ահա Ավանորը կը մասնանշէ մեզ հայ ցեղի ոգին, բարձր խնչպէս Արարատը, անմատոյց եւ յաւերժական անոր պէս, որ կը հոսի հայ երակներուն մէջ՝ խնչպէս Եփրատ եղեմական դաշտերու ծոցին։

Հայ ցեղի ոգին չէ կազմուած Ոլիմպոսի մուսաններուն քով, եւ ոչ արդիական հոսանքի մը տակ, եւ ոչ պարարուած այն կարծեցեալ քերթոլոյներու շունչով՝ որոնց երգը խշածայն վիժանք մ'է, յաւերժօրին նեռու գեղեցկի նշմարանքն, ինչպէս են այն հայոցյութիւնները, որոնք մի քանի պարբերականներու էջերը դժոխքի սեւով մը մրոտեցն զատ նետի մը, դաշոյնի մը պէս կը միտուին հայոն անմեռ, ամբիջ հոգւոյն մէջ զԱստուած սպաննելու։

Անպատում իր ճագման մէջ՝ անհունորին մեծ եւ յայթանակող հոգի մ'է հայ ցեղինը. աւերակներու ծոցին մէջ պիտի գտնենք զմոքը...։ Հան արդարեւ պիտի տեսնենք խոնկով ու աղօթքով օծուած կամարներ որ կը կայծկլուան... լոյսի շիթեր են որ կը ցայսոնն քարերէն «Ուր Աստուած է իշեր»։ ու կը կայծկլուան խաչքարեր քիւրաւոր. եւ կայծերը կայծերուն, լոյսերը լոյսերուն զանգուած՝ կ'ելլն, կը կանգնին կուսակմն տեսիլի մը մէջ աղօթաւոր... եւ ամբիջ կոյսր կ'աղօթէ Երկնքն՝ Հայաստանի համար...։ Մինչ անդին անպարհիտ քերթող մը հայոցիշ զայրոյթով կը դիտէ երկնքը, վրէժ կը գոյէ, ծայն կու տայ մարտի եւ շանթերու կը սպասէ...։ Աւան, որպիսի հակապատկեր հայ հոգւոյն։

Միջագետքի անապատները մեր աննիտուած ցեղին ողբերգութեան թատերա-

բեմն եղան. զոհերու արցունքը ովասիններ ասելոցեց. եւ հոն, հայութեան աղածրի բորբոքները, իրենց մահուան երլունքն մէջ, երբ գեռ շիթ մը լոյս կար իրենց քերերուն վրայ, շունչի բեկոր մը իրենց շըրթունքն՝ վերջին արարքը նայուածք մ'նշալ երկնքն ու հառաջ մը... հայ ցեղի ոգին էր անմեղ քիրերուն, կարմրիկ շըմներուն վրայ՝ որ աղօթող էր երկնքն՝ սիրելի Հայաստանին համար։

Դիւթական լին մը ափին, մանկակի պէս խորիդաւոր հոգի մը, օր մը բնութեան ծոցին մէջ տիեզերքի քերթուածն յօրինեց. այն քերթուածը աղօթք մ'էր այնքան խոր ու վերամբարձ, այնքան վստահ եւ յուսակուոր, այնքան ցերմ եւ սարսուռներով լի, որուն նմանը՝ եթէ ներևի է ըսել՝ դեռ երկնքից չէր լսած պարզ մահացուի մը սըրտէն. եւ անմահացան աղօթքն եւ աղօթաւոր։

Լեռներու կողքին, շուշանի պէս սամիջին հոգի մը, իր սրտին ուկիուն ու գոհարով օծեց հայութին տաճապները, ու լիբանամեան խունկէն անոյշ աղօթք մը բուրեց... ու սմմահացան ինչպէս իր աղօթքը։

Երկու աղօթաւորներ, Նարեկացի եւ Շնորհաիք, հայ ցեղի հոգւոյն հարազատ ու գերագոյն ներշնչումն են, եւ անսնց ժառանգ՝ անապատներու մէջ խամրած հայութեան այն անմեղ յոյսերը։

Ու Ավանորը, հեռաւոր դարերու ծնունդ, մարմնացումը կը մաղթէ ամէն հայու մէջ այս հոգւոյն՝ որ կրօնըն է Հայունիքն թետ զուգուած. միակ եւ կրկն աղքիւր ուսկից կը բլիփ ամէն գեղեցիկ, ամէն վեր ներշնչում եւ ամէն աղջիւ գաղափարական։

ԽՄՐ.